

Այս մարդն որ չառ կը զուրցէ նա յետին  
խօսքն կու լսէ.

Այս կարգի նիւթեր են որ պատրաստ գանա-  
ձարանը կազմած Թ՛ն սովորական աշուղներ-  
ու երբ Արեւմուտքի troubadourներու պէս  
;ըջիկ վիպերգուներ (ինչպէս իրենց անունն  
աւ կը ցուցնէ, աշուղ — ասող, ո — ու, ինչպէս  
լուկ — լոկ, ուշ — ոչ, թեւաւուր — թեւաւոր,  
Բիւզանդ ունի և լուգք վիպատանաց» ուր «ասել»  
կը նշանակէ պատմողաբար երգել, recitalis.  
Քուչակ ինքն ալ նոյն իմաստով կը սէ.  
«Պիւլպիւլն ասաց մինչ որ լուսացաւ») կը  
ստիպուէին յանպատրաստից երգելով զոհա-  
ցում տալ զիրենք չըջապատող ամրոխին որ  
կը թախանձէր՝

«Ասա՛ այս ամսուս վրայ, այս խալխիս, զի՞ն:  
որ հիմա կայ.

Խօսքն մանէով ասա՛, մի՛ առեր մութ ու  
խուճու զայ».

Ապահովագէտ սոյնօրինակ «ցանկ նիւթոց»ի  
մը մէջ չէ որ կրնանք վիստոնել — ու գտնել —  
ինքնատիպ բանաստեղծը եւ արդէն այս եր-  
գերուն զրոյը — ևթէ իրօք սիրոյ երդերուն  
հեղինակն է — անոնց մէջ ինքնաւորութեան  
յաւակնութիւն չի ցուցներ բնաւ, եւ տեղ մը  
իր աղբիւրը կը մատնանչէ յայտարարելով  
«Խելօքնուն ասած մասալ է» այսինքն իմաս-  
տուններէն բառած առած է:

Քուչակի խակութիւնը, ներքնութիւնը՝ ինչ-  
պէս կըսեն Գերմանացիք՝ թափանցելու համար  
հարկ է ուրեմն դառնալ Աիրոյ երգերուն»  
Գ. ՓԱՐԱՆԱՌ

(Շարտեակեղի)

## ՕՏԱՐ ԷԶԵՐ

ԻՐԻԿՈՒԱՆ ԵՐԳ

Ո՛վ ձայներ որ կը բարձրանաք  
Երբ իրիկունը կ'աւարտի  
Եւ անհանգիստ սիրու հանդչելու կը հրաւիրէք,  
Գացէք ականջն ի վար անոնց  
Որ տարակոյս ունին ու վախ,  
Ներշնչեցէք եւ ըսէք. (Մի՛ բա՛ առէք խրախոյա» :

Ո՛վ նըւագներ մեղմ ու հանդարտ,  
Որ հոտաւէտ ծառերուն մէջ  
ինծի սաղմոս մը կը թըւիք հրեշտակներու ։  
Անզամ մըն ալ խառնրւեցէք  
Յաւերժական մըոքնչիւնին  
Շոնիներու մութ ու ճերմակ անդառներուն ։  
Ո՛վ լեզուներ մեռելներու ,  
Մահուան տառին մէջէն խօսող ,  
Պենտեկոստեան լեզուներուն պէս հըրեղէն ,  
Ծուրան, մէդին մէջ զազազի  
Կանթեզներու պէս շողացէք.  
Այն դաշտին վրայ ուր Մահն իր վրանն է հաս-  
տաժեր :

Թարգի՛ անզլ .

Ա. Զ.

Գ. ՄԵՅԵԼ ԵՒ ՀԵՅԵՐԻՆԵՐ ԲԵՄ

ՖՐԱՆՍՈՅԻ ՄԷՋ

Դեկտ 22ին Արեւելեան կենդ . լեզուաց վար-  
ժարանին մէջ , ի՞ներկայութեան զպրոցին  
անօրէն պ. Պարպիէտ մը Մենարի եւ բազմաթիւ  
ֆրանսացի եւ հայ ունկնդիրներու , պ. Մեյել  
արամանեց իր բացման դասր : Ըստ սովորու-  
թեան իր շնորհակալութիւններն յայտնելէ  
յետոյ , հմուտ հայտգէտը հայերենի բեմին պատ  
մութիւնն ուրուազձեց . յիշեցուց թէ զպրոցին  
ամսէն հին բեմերէն մին էր ան . քանի որ  
Թրգետ Հայր — հայերէնի առաջին ուսուցիչը .  
— 1819 ին արդէն սուշտօնապէս դասախոս  
կարգուած էր, յետոյ , իր նախորդին, Ա. Քա-  
րիէրի , ներբողն ըրաւ՝ իրիւ ուսուցիչ եւ  
բառ գիտուն , եւ յայտնեց թէ պիտի լանսը  
անոր քննադատական խիստ մեթոաին հետեւիլ :

Պ. Մեյել յայտարարեց թէ հայերէնի ու-  
սուցումը նոր նկարազիր մը պիտի ստանայ .  
հին հայերէնի ուսումնամիանափութեան վրայ  
պիտի աւելնայ նոր հայերէնի ուսումնամի-  
րութիւնը : Այս նորութիւնը զոհացում մըն է  
գործնական պէտքերէ ծնած պտհանջքներու